

թիւն ունենայ անոր ժրութեանն և զգօնութեան վրայ : Ասանկով նոյն բեռը աւելի մօրը վրայ կը ծանրանայ , ինչուան որ տղայն մեծնալով՝ աւելի խիստ իշխանութեան մը կարօտ ըլլալը երեցնէ : Այն ատեն հօրը վրայ կը սկսի երաշխաւորութիւնը ծանրանալ . մանաւանդ երբոր տղայն մանչ զաւակ ըլլայ . վասն զի աղջիկը ընդհանրապէս մօրը խնամոց և հոգոցյանձնուած է :

Այսկայն երբոր դաստիարակութիւնը առանց օրինակի ըլլայ , բոլորովին անկարող է : Խրատք , խորհուրդք , սպառնալք , վարձք կ'ընդունայնանան՝ օրինակի զօրաւոր աղջեցութեանն առջեւ : Ասաքինութիւնք , դժբաղդաբար նաև ախտք , մէկէն մէկալին կ'անցնին : () րինակով դաստիարակութիւնը ամենազօրաւոր է . անոր առջեւ՝ տղուն կրքերն ու ախտերը իրենց ոյժը կը կորսընցընեն . շատ անգամ առանց գիտնալու , և առանց ուզելու կը հետեւի անոր . ուստի ծնողք ամէն բանէ աւելի պիտի ջանան իրենց դաստիարակութեամբը , կը թութեամբ և աստուածպաշտութք սիրելի ընել տղոց նոյն առաքինութիւնները :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

Հայրն Քառերիոս Ռապինեան :

Տարւոյս փետրուարի 26^{ին} Գաղղիա իր երեւելի մարդիկներուն մէկէն զըրկուեցաւ : Յիսուսեան Հայրն (Խաւինեան , որ 1793^{ին} էր ծնած , իր ծաղիկ հասակէն կարգէ դուրս հանձարը ցուցուց , ու քսանրվեց տարուան արքունի փաստաբան ընտրուեցաւ , ու պատուց համբուն մէջ առաջ երթալու ամենեին տարակոյս չկար : Իսայց աստուածային շնորհը իրեն ուրիշ համբայ էր պատրաստեր , որուն ձայնին հպատակելով որ մը յանկարծ աշխարհային փառաց

համբէն ետ դարձաւ , ու մտաւ Արքոյն Առւլպիկիոսի կղերանոցը , և անկէց չի սուսեանց նորընծայարանը , ուր սուբրի կեանք անցուց կատարեալ անձնուրացութեամբ : Կատ տարի իր հրաշալի աստուածային ձարտարաբանութեամբը հազարներով երեւելի և իմաստոն մարդիկ կը հիացըներ , մեղաւորներ առ Աստուած կը դարձնէր . վասն զի իր խօսքը աստուածային հոգւով օճուած էր . ինչպէս աշխարհային իմաստնոց առջեւ անպատկառ կը քարոզէր խաչին յիմարութիւնը , նոյնպէս թագաւորաց առջեւ համարձակ նոյն խաչին խոնարհութիւնը օրինակ կը դնէր : Խրեն քաղցրալուր ձայնը լազները կը վկայեն իր վսեմ և ազգու ձարտասանութեանը , որով Գաղղիոյ հիմակուան ձարտարախօս քարոզիներուն զլսաւորներէն մէկը կը իրաւամիք սեպուած էր : Այս հրաշալի մարդուս մահուան օրը ընդարձակածաւալ Արիզ քաղքին մէջ զրոտման մը պէս ծաւալեցաւ . ու իրեք օր մարմինը 'ի տես հասարակաց զրուած ըլլալով հեղեղ մը ժողովրդեան կ'երթար այն սրբասէր այրն Աստուծոյ ետքի անգամ տեսնալու : Ոյաղման օրը մեռելահանգստեան աղօթքին երկու ծիրանաւոր կարգինալ ու չորս եպիսկոպոս ներկայ էին . թող քահանայից ու կրօնաւորաց անթիւ բազմութիւնը . ու () ուլէամնի պերճախօս եպիսկոպոսը իրեն դամբանականը խօսեցաւ : Յուղարկաւորութեան կառքը խիստ աղքատին էր , կամաւոր աղքատութեան յանձնառու ըլլալով վախճանեալը՝ թէպէտ և ըստ աշխարհի ազնուական ու Ճոխ ցեղէ . բայց կայսերական պալատէն սկըսեալ ազնուականաց կառքերու ամբոխ մը ետեւէն յուղարկաւոր կ'երթային , որոնց երկայնութիւնը 20 վայրկեանէն աւելի կը տեւէր : Ո ախճանելոյն բարեկամները ու իրմէն հոգեւորապէս բարերարեալ բազմութիւնը շատ տեսակ զրուածք ըրին վրան . անոնցմէ մէկն ալ այս հետապայ քերթութիւնն է , որ գաղղիերենէն թարգմանած 'ի լցոս կ'ընձայէնք օրագրիս մէջ :

Ի Հայրեն Ռազմեամ :

Գուղխըն զայն գեղանըսեհ , զորոտընդոստն երգեցի զուղխ ,
Որ նախ ընդ ամալըս խաղացեալ՝ ապա ընդ ցոլ փայլատականց
Հատանէ իւր ըզկողիւք ապառաժուտ ժայռից ուղի .
Եւ սըրբափայլ զառաւօտին ցօղս զարդիւնս առի ի նուագ ,
Որ ծաւալի ընդ երկիր ներկեալ յարիւն եւ սըգազգեաց ,
Օ ակօսիցն աւետելով ըզյոյս դեռ եւըս բացելոց :

Ո ուղին այն էր , եթէ ոչ փայլակնացայտըն | ագորտէր ,
Որոյ ձայն յափըշտակեալ բարձր ի բեմէն զհոգի եւ զսիրտ ,
Չըգէ զնոսա յերկինս ի վեր , զահ եւ զերկիւղ արհամարհէալ .
Եւ ցող քաղցրածաւալ չիցեն շընորհք աստուածային ,
Օ որ ամենայն ուրեք ըզհէտ ածեալ ձըգէ Յորպէնժանսոն
| մանկտին բազմերամ՝ զոր ի հաւատս ածէ ու ի կրօն :

Ճամէ արդ եւ զգետն երգել ականակիտ , որ վեհաձեմ
Ինդըստին յականէն բերէ ըզփառս | Ավկիանու
Եւ ընդ յուռթի անդաստանս ածեալ վըտակըս միշտ վըժիտ ,
Դայ հարկատու գոլ նըմին , ալեօքն ի ծոց նորին խաւնեալ .
Հապա եկայք ընդ իս օն ըզ | Կաւինեան Հօրն հետազօտք :

Չեւ ի խորանս անդ լըսելի դեռ եւս ըզձայն իւր արարեալ ,
| տաձարին օրինաց լրւսափայլէ ջահ կենդանի ,
Կորովաբիբ դէտ օրինաց , ի լուր ձայնի նոցին տարփող .
Ի սըրբասուն պատանւոյն բարձրաթըլոիչ մըտացըն թեւք ,
| Ծըրւէին պարանեալ ի մարդկեղէնն իմաստութիւն .
Խըզէ զկապանս , եւ ճախր առեալ ի քառաթեւ անդր յարընչի :

Ինդը ի գագաթըն Գողգոթայ կայ պըշուցեալ ակընկառոյց ,
Հաւածէ երկնէ ի սիրտ իւր մինչեւ անդըր վերանալ :
Ի զխիստ լըծոյ | Սովեանց աղէ լըսէք դուք ըզբողոք .
Ինուն եւեթ յիսուսեան յուզէ զայրոյթ եւ սպառնալիս .
Կակայն ի հոյլըս նոցին դիմէ յօժար առնուլ ըզկայ .
Եւ վկայական իսկ մահ նըմին թէ սպառնայցէ , աւասիկ կայ :

Ի ժէք ըզգառն ի սեղան , խոնարհ ցըփսոյն փառք եւ պարծանք .
Անդուղք երկնից վեհափառ , սուրբ խաչափայտըն Գողգոթայ ,
Ու այլ ինչ իւր՝ բայց զարիւն , իւ սըրբեցաւըն , խընդրէ զարդ .
Կորահրաշ նահատակ մատի զբաժակն ըմպել լեղւոյն ,
Հետեւեալ Փըրկչին ընդ ուղն անձուկ ընդ ուղ մեռելութեան :

Ք ահանայիցըն սըրբոց , որ առ քինու թըշնամանեալք ,
Ի յս աւասիկ՝ այս է նոցին փառատենչիկ կրօն եւ կենցաղ .
Ինդ Ոտեսգալք ըզծիրանւոյն ընկէց ըզպերձ բեռն ի յանձնէ :
| նանիր խաթի աշխարհ՝ կամաւ ի լոյս զաըս փակեալ .

|| Աաւինեան կարէ խօսել, կարէ եւ լուռ կալ || Աաւինեան ,
|| Յ. թէ խօսի եւ թէ լուռէ՝ երկնից ձայնին է արձագանգ :

|| Աանն անեղական ի յատենի անդ Հերովդեայ
|| ուռ եւեթ կայր , մինչդեռ սերմանք աստուածեղէն խրատուց նորա
|| նմանիւղեալ յիսրայելի , եւ ազգն ողջոյն շարժեալ դղըրդէր .
|| Այսպէս Փըրկիչն ինքնիշխան իւրոցն ի տուրըս պատգամաց ,
|| նդ խոնարհ ռամկին զիջեալ առատաձեռն ի սքանչելիս ,
|| Կնարկէր դատողաբար ի թագաւորն եղեռնաւոր :

|| Աստուածայնով վառեալ քարոզ հուրբ զոր ազգէ աւետարան ,
|| Ա կարօտի հրահանգաց , ըզնոյն եւեթ առեալ պատմէ .
|| Եւ իսկոյն ի հասկաթուռ ծածկի ի հունձ երկիր անբեր .
|| Ա՛ս , բարբառոյ նորին զիարդ բիւրաբեղուն է զօրութիւն .
|| Օրհնէ եւ սփոփէ , լուսաւորէ եւ բորբոքէ .
|| Անդ որեարն ողքայ կամ երգս առեալ նուագէ դաշնակաւոր :

|| Եցոլ երեկորին՝ որպէս յայգուն նըշուլից ցոլ՝
|| Աստղըն տակաւ տուընթենային է զի փայլէ , է զի նուաղի ,
|| Առագայթեալ ընդ բիւրեղ ամսոց զորս ինքն ոսկեզօծէ ,
|| Եւ գողցես իմն ըղբօսանի յառագաստին ծիրանեփայլ ,
|| Երթ ծածկեալ ընդ նովաւ եւ մերթ ի բաց զայն պարուրեալ ,
|| Արպէս փեսայ զի հըրձուի ի խանդաղանըս սուրբ սիրոյ :

|| Յ. ի ճաճանչ իւր միջօրեայ բնաւից փայլմանց ածէ ստուերած ,
|| Ինչ ի գագաթն երկնից անցեալ ծածկէ ի լցո զայն համասփիւռ :
|| Ուէ ի շանթից փայլատակմանց լցո բոցավառ ցայտէ հանճար ,
|| Յ. երկին ջինջ եւ անամպ սրփուէ նդ հանուր զիւրըն դաշնակ .
|| Դաշնակաւոր եւ Աաւինեան հօրն հանապաղ եռանդն ուղղէր :

|| Ե՛կ ապա , սիրտ վաստակաբեկ , յոտըս սըրբոյ մարգարէին ,
|| Ե՛կ օն ըզմանն ընտրեա բարի , լեր հաւատոց դու ունկընդիր .
|| Դրօշ խաչին թէ զինուորիս , Աստուած լիցի քո մըրցանակ .
|| Ըսե՞ս դու զձայն սիրելոյ որ զքեզ առ ինքըն հրաւիրէ .
|| Եկեղեցւոյ է ձայն , աւաղ , թէ եւ հեռի յիւրմէ կեցեալ ,
|| Ա մերժեսցիս ի մայրենի սիրոյն եւ յամի ի զեղջ քոյին :

|| Ա որ ի շուրթն Խայեայ ըզկայծակունըս մատուցեալ
|| Ետ նըմա թեւս ազատ , ի նոյն վառարանէ բաշխէ միշտ կեանս .
|| Անդ անրապառ ծածկեալ կան գանձք , եւ յիրաւունըս դարըս մեր
|| Դողցէ դարուց ապառնեաց , զի կենդանի է դեռ Ալեփաս
|| Եռանդն արդեացս առաքելոց , եւ Պօղ նոքիմք դեռ քարողէ :

|| Ա. Տէր , բան քո մըշտայաղթ , միշտ կենդանի է բան քոյին ,
|| Զիք եւ ոչ ինչ որ ընդդէմ ձըշմարտութեան նորին կացցէ .
|| Արք քաղաքին Աստուծոյ անդրէն ի նոյն միշտ հընեւսցէն .
|| Եւ մինչ ի սուգ մեծ ի շիրմի ձայն տարփողին թըւի նիրհել ,
|| Օ անմահութեան անդամոր հարկանէ նա միշտ զաղաղակ :

Տեսէք զիարդ բազմի ըսքնաղ յեղերական ինքն ի բարձին
Հայր բազմահոյլ ընտրելոց, եւ իբր հոգին այն սիրատարփ
Մատչի ի սիրտ Հիսուսի ընդ շունչ յետին վերաթեւեալ:
Մեռաւ նա՝ այլ բարբառի տակաւին, զոհ ինքնանըւէր
Հրաւիրելով ըզմեզ ի նոյն համբոյր սիրոյ զըրկախառնել,
Եւ մահացուն վերկենցաղեալ՝ եւ այլ ոչ եւրս մեռանի:

Եւ յիշատակ իւր իբր անոյշ թափեալ ի մեզ իւղ համասփիւռ,
Ինդ արտօսր Հայրապետին յուզէ զփրղձուկ բոլորեցունց՝
Որ ընդ երիցըս քրիստոնեայ կան հըպատակք ընդ պետութեամբ,
Ոինչ նորահրաշ ի ճաճանչ հաւատք ի սիրտ նոցին վառեալ՝
Բարեբանեն զըսքանչելիս, զի որ նիրհէն աւանիկ հուր՝
Ռծարծարծանի ի բոց անշէջ յանլըռելի քարոզութիւն:

ԱՂԵՔՍԱՆԴՐ ԿԻՑԼՄէՆ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Վարդապետական քերրուրիւն:

Ա արդապետական քերթութեն մէջ
Կը բովանդակուին բանաստեղծական
գրուածոց մեծ խումբ մը. Ամէն քեր-
թուածոց, մանաւանդ թէ ամէն գրու-
թեանց վերջի վախճանը պէտք է ըլլայ
մարդուս վրայ աղէկ և օգտակար տպա-
ւորութիւն մը ընել. Այս բանիս ու-
րիշ սեռի բանաստեղծութիւնները ան-
ուղղակի ճամբաներով կը հասնին, ինչ
պէս առակով, պատմութեամբ, կամ
բնաւորութիւններն ստորագրելով. բայց
վարդապետական բանաստեղծութեան
առաջին նպատակն է կրթութիւն կամ
գիտութիւն սորվեցընել. Եւ փիլսո-
փայական, բարոյական և քննաբանա-
կան արձակ գրուածքներէն կը զանա-
զանի միայն իր ոտանաւորին չափովը,
ապա թէ ոչ՝ թէ վախճանը և թէ էու-
թիւնը նոյն է. Կր այս զանազանու-
թեամբը բազմաթիւ օգուտներ ունի
քան զարձակ գրութիւնը. տաղաչա-
փութեան անուշութեամբը աւելի հա-
ճոյ կ'ընէ սորվեցուցածը, և նկարա-
գրութեամբք, դրուագներով, և ուրիշ
գեղեցկութեամբք՝ զորոնք մէջը կը
խառնէ, կը յափշտակէ ու կը գերէ զե-

րեակայութիւնը, և կարեսրագոյն բա-
ները խոր կը տպաւորէ մարդուս յիշո-
ղութեան մէջ. Ասով՝ ասպարէզ մըն
է, ուր կրնայ բանաստեղծը մեծամեծ
փառքեր ստանալ, և ինչպէս որ ընտիր
հմտութիւն ու դատմունք ցուցընել,
ասանկ ալ մեծ հանձար մը կրնայ փայ-
լեցընել:

Չ ատ կերպով կրնայ ըլլալ վարդա-
պետական քերթութիւնը: Կրնայ բա-
նաստեղծը կրթական նիւթ մը ընտրել,
և կանոնաւոր կարգով յօրինել զայն.
և կամ առանց մեծ և կանոնաւոր զը-
րուածքի մը ձեռք զարնելու, կրնայ քա-
նի մը մասնաւոր ախտերու դէմ միայն
խօսիլ, կամ բնաւորութեանց և բարուց
վրայ բարոյական դիտողութիւններ ը-
նել, ինչպէս որ սովորաբար երգիծա-
բանութեանց և նամակաց մէջ կ'ըլլուի:

Ա արդապետական բանաստեղծու-
թեան բարձրագոյն տեսակն է, ծանր
և օգտաշատ նիւթի մը վրայ կանոնա-
ւոր գրուածք մը յօրինելը: Եւ այս տե-
սակ գրուածքներ շատ ունինք թէ հին
և թէ նոր, որոնք մեծ արդիւնք և ա-
ռանձին սեփական կերպ մը ունին. ինչ-
պէս են լուկրետիոսի վեց զրքերը Յա-
շակու բնունեան իրաց՝ Ա իրգիլոսի Մշա-

1 1 ուկրետիոսի այս քերթուածը՝ անուանի է
բանաստեղծական կողմանէ միայն նկատեալ. ա-
պա թէ ոչ հեղինակին անոր մէջ ցուցուցած